

ազատագրած խելքը, ողջմտութիւնը, պայմաններու յարմարելու իմաստութիւնը, ինքզինքը աչքէ չկորսնցնելու գեղեցիկ պատեհութիւնը, որոնցմով զինաւոր է մեր ժողովուրդը, և այս անգամ իր Եկեղեցւոյ կազմակերպութեան շքեղ կերպարանքին մէջ, որով ըրեր ենք մեր պատմութիւնը, և հասեր այս օրերուն:

Հայաստանեայց Եկեղեցին անցեալին մէջ մեր մայրը, այսօր կրկին ի վիճակի է մեր հոգեղէն, մշակութային արժէքները վերստին պատուաբերելու իր ծոցին մէջ, եթէ անոր սպասը ընող նոր եկեղեցակա- նութիւնը հաւատայ այդ գերին:

(Վ.Ն.Բ.)

Հայ եկեղեցականութիւնը պիտի կըր- նայ մէկգլխի նետել անտարբերութեան և անինքնազիտակցութեան մաշկեակը, եթէ գիտեայ բանալ ինքզինքը մեր անցեալի հրաշագործ ոգիին: Հայ եկեղեցականու- թիւնը պիտի գտնէ ինքզինքը եթէ առօրեայ մտահոգութիւններէն վեր զգացումով զի- մաւորէ իր պարտականութիւնը, եթէ գիտ- նայ զոհել ինքզինքը, ոչ թէ յանուն սրբ- րագրուած կամ նոր շինուած հանգանակ ներու, գաղափարականներու և տարան- ջատուներու, այլ յանուն այն ոգիին որ ընդհանուր է և հայեցի, որ համայնական է, և անով գերազանցօրէն քրիստոնեայ:

(11)

Ե. Վ. Տ.

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

Ա Ի Ե Տ Ե Ա Յ Ե Ր Կ Ի Ր Ը

Ոչ միայն Իսրայէլի, այլ ամբողջ մարդ- կային պատմութեան մէջ չկայ գէշօք մը որ հաւասարի Մովսէսին: Ան որ հրաւիրուե- ցաւ վարելու ժողովուրդի մը ճակատա- գիրը իր բարոյական և վարչական գծաւ- րին մարզերուն մէջ, և տուաւ անոր իր հոգիին և իր նկարագրի կերպարումը:

Ճշմարիտ է այս մտածումը, թէ ով որ մեծ գործի մը կը լծուի Աստուծմէ կող- օսած պէտք է ըլլայ, ոչ թէ իր անձին փա- փաքներէն մղուած ստանձնէ այդ գործը, և այս պարագան շատ գեղեցիկ կերպով կը յատկանշուի Մովսէսի կեանքին մէջ: Ինք անհամեմատօրէն առաքելի և հայրենասէր մարդ, չէր համարձակած իր ժողովուրդի կեանքի ազատութեանը ձեռնարկել, միշտ տեսակ մը վարանքով ետ քաշուած էր մինչև այն վայրկեանը, երբ Աստուծոյ կամօքին յայտնութիւնը կատարուեցաւ իր աչքերուն և հոգւոյն գիմաց:

Եւ մինչ Մովսէս իր ժողովուրդին փըր- կութեան ծրագրերնորով էր զբաղած, ծանր փորձանքի մը հանդիպեցաւ, սպաննելով եգիպտացի մը, որ կը սպառնար իր հայրե-

նակիցներէն մէկուն կեանքին, և իր այս արարքին յայտնութենէն սարսափած փա- խաւ Մաթրամու երկիրը, թէև հեռացաւ Եգիպտոսէն և իր աշգակիցներէն, բայց չհրաժարեցաւ անոնց մասին իր մտածում- ներէն: Հոն այդ օտար երկրին մէջ ընտա- նիք կազմեց, ամուսնանալով տեղւոյն քըր- մապետ Յոթորի աղջկանը հետ. բայց եր- րի՛ք չմոռցաւ իր ժողովուրդը, և իր ան- գրանիկ որդւոյն անունը, Գերսամ, պան- գուկա զրաւ իր պանդուխտ հոգիին իրը մխիթարանք և խորհրդանիշ:

Եւ օր մը երբ իր անբոյժ հօտերը կը պահէր, իր հոգիին պէս ամայի այդ օտար սարերուն վրայ, հեռուն, անտառին ծայրը, ուր հորիզոնին վարագոյրը կը ձգուէր իր աչքերուն, տեսաւ կտրակ մը որ կը բոցա- վառէր, մօտեցաւ սարսափով, և տեսաւ որ մօրենի մըն էր որ կը վառէր բայց չէր այրեր: Եւ բոցին մէջէն կարծեց լսել ձայն մը որ կ'ըսէր, մի՛ մոռնար ժողովուրդդ, մի՛ ուրանար ցեղդ, ինչ՞ա կը խրաչիտ աղ- զիդ առաջնորդ ըլլալէ, կը վախնաւ թէ անոնք կը մոռնան զԱստուած և կը կոր- սըւրնին. այս կրակին վրայ կարգայ ժողո- վուրդիդ ճակատագիրը, ան պիտի չար- չարուի, պիտի տառապի, բայց պիտի չը կորսուի: Մարգարէն ծնրադրեց այդ հրե- ողէն խորանին առջև, և այդ օրէն սկսեալ ինքզինքը լծուած զգաց իր ժողովուրդի գործին և բարօրութեան:

Այսուհանդերձ Հին կտակարանը չունի աւելի որտառուչ և եղբարկան դէպք քան Մովսէսի մահը: Տարիներով չարչարուելի ի խնդիր իր ժողովուրդին, կրիլ այն բուրբ տուալտանքները, որոնք հանրային զործիչի բաժինը կը կազմեն, հազար տառապանքներէ վերջ գալ ու կհնայ իր տարիներու երազի սեմին, և սպա արգիւռելի զայն ունենալու բաղձանքէն. զժխեմ ճակատագիր յատուկ բուրբ մեծերուն, հերոսներուն:

Նաբաւ լերան բարձունքին կեցած, ըզձանքով ու արցունքով ան կը նայի աւետեաց երկրին, որ կը տարածուի իր աչքերուն զիմաց, Գաազադէն մինչև Տան, Երբքովը իր արուակնիի պարտէզներով, Ներթաղիմ իր հարուստ հողերով, Յուզայի երկիրը իր բարձունքներով: Անպատի ճամբորդութեան երկար զիշերներուն, ան մտածած է այդ բոլորին համար, հոն ուր Աբրահամն ու Իսահակը իրենց վրանները լարեցին, և ուր իրենց գերեզմանները կը սպասեն Իսրայէլին: Աւ ինք լերան բարձունքէն կարտով կը նայի իր բոլորին. Յորդանան գետը միայն կը բաժնէ զինք այդ մահէն, և սակայն իրեն արգիւռած է Ենովայի կողմէն հոն մտնել: Եւ հարիւրամիայ ծերունին այժմ միայն կը զգայ խոնջէնքը որ կը ճնշէ իր ոսկորներուն:

Այսպէս է դասաւորուած մարդկային կեանքը: Ամէն մարդ իր աւետեաց երկիրը ունի, և սակայն հագուստագիւտ մարդիկ կըրնան հոն մտնել: Ամէն մահկանացուն արուած չէ իր երազը բռնել և զայն հագնել: Հէքեաթէ է կեանքը ու անոր հերոսները յաճախ իրենց հետապնդած մտապատկերին հազու հասած, կ'իյնայ անոր շէմքին, կազմելու համար հէքեաթը ուրիշ կեանքերու: Այսպէս է պարագան ընտանիքին հորը՝ որ հազու իր տնտեսութիւնը կազմակերպած և իր զաւակներու սպազան սպահոված, այսինքն իր ընտանիկան զբախտը ստեղծած, երբ հոն մտնելու կը պատրաստուի կ'իյնայ անոր շէմին. սակայն իր հողին գոհունակ կը մնայ այդ անուշ պատկերին առջև, որ իր քրտինջովն ու արիւնով է պայմանաւոր:

Այսպէս է կեանքը հերոսին իր ժողովուրդի և երկրի սպազայի նկատմամբ: Տարիներով իր կեանքը պատառ պատառ

բաշխելէ վերջ իր երկրի բարօրութեան, յառաջդիմութեան և մեծ իրագործումներուն, կ'իյնայ իր պատրաստած աւետեաց երկրի սեմին, երբեմն անմխիթար ու պարտեւած, երբեմն երջանիկ նման Մովսէսին: Կեանքի կանոնն է տախիւ, նախորդ սերունդը նորին՝ և նորը յաջորդին համար կը պատրաստէ յապազան: Ծառ տնկողը քիչ անգամ կը վայելէ անոր պտուղը:

Ու այսպէս է պարագան նոյնպէս կեանքի հողէնոր մարզին մէջ: Եւստացիս ու Նուխորուզ հողին կ'ընէ ամէն ինչ այս կեանքին համար. գերագոյն ժառանգութեան մը ի խնդիր, որ ուրիշ բան չէ բայց յաւիտենական կեանքին առհաւատչեան: Երկրային բարօրութիւնները յաճախ կը խուսափին իր հասողութիւնէն, կեանքի մէջ իր շինելու և զամ գրախտը յաճախ կը խուսափի իրմէն, բայց հեռուն, սրբ սրան Յորդանաններէն անդին, իր հողիի աչքերուն կը պարզուի ուրիշ կեանքի մը տեսիլքը, որ իրենը եզաւ այս երկրի վրայ, որուն համար ինք ջանաց և նիւթեց, սրուն համար տուաւ իր լուսագոյնը:

Յաւիտենական է այն ճշմարտութիւնը, թէ ամենք մշտապէս կը պահենք լոկ այն ինչ որ կորուսած ենք: Կեանքի մէջ ուր մահէն ինչ փոփոխութեան է հակամէտ, մենք կը հասնինք անոր միայն զոր կը գոհնեք: Անորեան, տեսանելին հետապնդողները և անոր մէջ ընդարմացողները՝ անոր համար կը մեռնին, և իրենց աչքին առջև չեն ունենար հեռաւոր բայց գեղեցիկ տեսիլքը աւետեաց երկրին: Ինչ փոյթ թէ ժամանակի և իրերու դասաւորումով մենք նեռու մնանք անկէ, անկեա մեզի կը պատկանի, որովհետեւ համաձայն մեծ ու սրբազան խոստումին, մենք կը պահենք այն ինչ որ կորուսած ենք յաւիտեան:

Յիսուս տեսանելի աշխարհը կը նրկատէր հայելին անտեսանելիին. Ան զայն կը տեսնէր իր աչքերուն զիմաց տարածուող գեղեցորակ ցորենին մէջ, իր զլխուն վերեւ հստղ առուակին խորը: Բայրը ասոնք իրեն կ'երեւային իրը թափանցիկ պատկերներ մարդկային հագիին, և իր աստուածային ճակատագրին: Տեսանելի այս իրերուն և երեւոյթներուն մէջ, Ան կը դիտէր անտեսանելին, ինչպէս Մովսէսը Եգիպտոսէն ու

Նաբաւ լիւնէն պիտի տեսնէր ու զիտէր աւետեաց երկիրը:

Մեր դարու նելթապաշտ մտածութիւնը բովո՞րտե՞րուած մարդը կ'անգլիտանայ անտեսանելի աշխարհը, այսինքն չունի տեսիլքը աւետեաց երկիրներու ինչպէս այս կեանքին մէջ, այնպէս ալ այս կեանքին համար: Այս է պատճառ անտարակոյս որ մեզի պակտի տեսանողը, հերոսը և մեծ առաջնորդը: Ոչինչ կայ երկրային ու ժամանակաւոր որ չծառայէ ապագայի մը և չունենայ իր տեղը արժէքներու կալուածին մէջ: Ամէն ներկայ իրականութիւնը ապագայ կարիքութիւն մըն է, շարունակութիւն մը կայ երէկուան և այսօրուան միջև: Որքան խեղճ են անսքեք որ կը մտածեն թէ այս աշխարհը իր մէջ չունի իր ապագան՝ իր վախճանը, վասնզի օրօրոցն ու զազաղը սկիզբ մը և վերջ մը չեն ինչպէս կը կարծեն տեսանելիով միայն առաջնորդը: Գրեթէ միամիտները, այլ վայրկեան մը կեանքի յաւերժէն: Աշխարհը իր գոյութեամբ անջատ և առանձինն բան մը չէ, այլ յաւիտենութեան և մեծ ապագայի արտաքին և տեսանելի կողմը միայն: Կազիւ նշմարելի մասնիկը մեծ ամբողջին, շարժուն և փխրուն ալիքը անչափելի ովկիանին: Ներկային մէջ միայն ներկան տեսնել, պիտի նշանակէր սերմին մէջ սերմը միայն տեսնել, սակայն սերմնացանը կը հաւատայ ցանուած սերմի ապագայ արգիւնքին:

Երբ կը կենանք Աստուածաշունչի այս պատկերին առջև, Մովսէսով նուիրագործըւած, մեր միտքը կ'երթայ մեր երանաշնորհ նախնիքներուն, մեր եկեղեցւոյ մեծ հայրապետներուն և իշխաններուն, օրոնք այնքան նուիրումով լծուեցան մեր ժողո-

վուրդի դատին ու ճակատագրին: Անոնք ալ անտարակոյս, իբրև մէկ մէկ Մովսէսներ, տեսան հեռաւոր մշուշներու տակ մեզի օպտտող աւետեաց երկիրներ, և այդ տեսիլքով լեցուած տարին իրենց հօտը արիւններու և կրակի մէջէն դէպի այդ բաղձացուած ապագան: Անոնցմէ իւրաքանչիւրի նայուածքին մէջ յոյս մը և հոգիին մէջ կայծ մը կար ապրելու, յաւերժանալու, և այդ իտէալով խանդավառ, այդ ողբերգական բայց վսեմ մտածումով վառուած քալեցին մեր ապագային, մեր աւետեաց երկրին:

Իզուր չէ որ մենք նոր իսրայէլ կոչուած ենք, բոլորը իրենց նայուածքը կը դարձնեն մեզմէ, բայց մենք կը զգանք թէ Աստուած միշտ մեզի հետ եղած է, թէ աներեւոյթ ձեռք մը թոյլ չի տար որ մենք իսպառ ոչնչանանք: Կը վարչարուինք, որպէսզի աւելի լաւ ըմբռնենք մեր ճակատագիրը. շատ անգամ մարտիրոսութեան պատկը ուրբա՞ծ են մեր գլխուն շուրջ, բայց չեն կրցած սպաննել մեր մէջ ապրելու վսեմ և անսովի իղձը:

Ծիշդ է որ պղտիկ ժողովուրդ մը եղած ենք, բայց մեծ զգացումներու հրայրքը երեք չէ պակասած մեզի. աւելի ճշըմարտ և արդար գտած ենք տառապիլ բարոյական մտապատկերի մը առջև, քան թէ ընդորմանալ նելթական գուհացութիւնով մէջ: Դարերով ունեցեր ենք մեր աւետեաց երկիրը, քաղիք ենք անոր, յաճախ մօտեցած իր սեմին, և մեր նայուածքներովը ընդգրկած իր անուշ հեռապատկերը: Մեր դարաւոր կեանքը անտարակոյս գինն է եղած այդ մեծ ու անմեռ երազին:

Ս. Վ. Տ.

